

## ՏԵՂԵԿԱԳԻՐ ՔՆՆՈՒԹԵԱՆ

Պ. ԱՐԵՎԱԿ ՍԱՀԱՐԱՍՑԵԱՆ

**«ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՅՆ ՊԼՏՄՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԼԵԶՈՒՆ ԸՍ ՍԵՎԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ»**

ԳՈՐԾԻՆ

(Տար. Փետրվարի թիւն)

Մասնաւորապէս Արշէս = Արտաշէս = Խուռապ նոյնացումը կարելի չէ բայց թէ զիշտական հիմ ունի, որչափ ատան լեզուաբանական օբյեկներու համաձայն նշատառի:

Մասնաւոր արքայով կարելի կը զատիմ յիշեցնել թէ արգարելու Հնդկերպական ծագմամբ ոչ մէկ բառ ունի հայ լեզուու որ Ծ կամ Ծ-ով սկսի. անպատճառ սկիզբը թարմատար տառ մը կու գայ: Հետեարար կարելի է ենթաղբել թէ Ծէկ առ ունենար այդ թարմատարը, տակայ նշատառի է որ սովորար այդ թարմատարը են և ոչ թէ առ, ինչպէս Տօկը > Ծէկ > Եռեմ:

Իսկ Ծէկ < Բուշէզ Հուռա կամ Շուռաւէ ձևականաւթեանց համար ոչ մէկ քաջարացուցչ պատճառ չկրցաւ գոնեւէ: Գառով Աւրածու բառին մէջ առ վանկին, անկումը ոչ մէկ օրէնք կը կըպատակի և քամանայքով կարելի չէ այս լքում:

Չ Սաֆրաստեան ինքն ալ թերաւաւատ է իր մէկնաւանութեանց, շատ իրաւամբ:

Ես ցաւալիի այն է որ Եթէ լեզուաբաններէն չընդունուին այս մեկնաւթիւնները, ինքնին կը փիլ այն չենքը որ Չ. Սաֆրաստեան կառուցած է անցքան ճարարածորեն:

Դաւով իր երկրորդ վարկածին, կարելի է համաձայնի իրեն ետք թէ Ցունօ-Հռովդէական աւանդութիւնը, Հին Կտակարանը եւ մինչեւ այսօր մեծ չափով նաեւ արեւմտեան գիտութիւնը ... չնեն կրցած յսամարտին զանազան կելիք արեւեր սրբուու փորբի մարական ցիքերն համեմատարար շատ աւելի մեծ Մաննայի թագաւորութիւնն, որ անմիջականորէն սահմանակից էր թէ՝ Խալտիային եւ թէ Ասրիսուարը իրը իրաւուակի երկրորդին միշտն (էջ 82):

Հաւանական է որ Երկու-ը իրարու եւս ըշփռուած ըլլան, քանի որ մանաւանդ այշարական հանգիւութիւն մը կայ Մաննայի և Մարտառաւութիւն մը կայ Սահմանայի և Մարտառաւութիւն մը կայ Սահմանայի թագաւորութեան պատճեաթիւնը ևսպիսկ համառատարը ներկայացնել անհար կը համարէ (էջ 82), կարելի չէ զիտեալ թէ Մաննայի թագաւորներուն մէջ Քսերքսէս մը կա՞օ:

Միայն Մաննայի և Խալտիայի սերտ գործակցութեան զօրաւորացին փառտ մը տալու համար թերեւ Չ. Սաֆրաստեան կը ծանրանայ Դարեւ Վշտառական արձանագրութեան մէջ կիաքսար առանք իր համատասախան գիտաներէն ընդուռած վերանայներէն համարել Հավաքառ Սահմանայի թագաւոր Ասեւի սեռունդէն և այս անունին իրմաստուած (!!) տառապարութիւնն համարել Աշխարազն (էջ 78): Բարորովին նեթարութեանց վրայ ամիսուած Աշխեն Կ'ըլլայ՝ ըստ Չ. Սաֆրաստեանի թարմակիսաւ-Ինհամաքսեան նահապետութենէի և թէ Ման-

րուն վրայ երկարօրէն կը խօսի (տե՛ս էջ 73-74), նախ ներկայացնելով և անուան յիշտակութիւններն մեր հին մատնազրութեան մէջ, և կը զանի թէ այս անունը յիշած է Խորենացի հիր հայր Ծրղատի կազմ՝ Աշխեն թագուհին: Ենդանէ Խորենացի կը լիշէ ասոր մտն երկու անուններ, մին Դիմաքսեան Աշխարաց և միւր Վերունայ որդի Ավշարար դպիր, և Կ'ուզէ ասունց ամէնց իրաւու կցի լուսնէ Երիշ կամական կարող է լինել որ չայց Աշխարացը եւ Ասորիրի Ավշարարը բղդած ներ մինչեւնյ սկզբնական աղքանիրն եւ թէ ցստ ամենայն հաւանականութեան խորենացի զիտակ էր այդ անհնանաւորի պատմական նշանակութեան, այլակի և անիս լիներ ուղղագրական փորբիկ զանագան թիւնի երկու մետրի միջև: Այս փասոր մէկն է շասերն ապացուցանելու որ Խորենարին չէ ունեցած ծգուումը հայացներու օսար անուններ և կապակու օսար սիրազործութիւններ, ինչպէս նեթարար են միշտը թեթեւ տեսակէն օսար եւ հայ բանակները (էջ 74):

Քերեթի տեսակին օսար եւ հայ բանակներու չէմ ծառացող բանասէրը՝ Չ. Սաֆրաստեան՝ պիտի վարսանէր այսցան վնասական ըլլալու, վանդի ունէ լուրջ բանասէր հայնական նմանութեան վըրայ անշնչուուած Աշխարար անունին հետ նշյացում մը պիտի չստեղծէր և Աշխարարէն անցնէր Ծրդարախն կնօշ Աշխեն թագուհին և յետոյ զայն շնեն Դիմաքսեան (էջ 75), վասնզի ժամանակագրաբան ինչուզը նշընացիւ Խորենացի Դիմաքսեան Աշխարաց մը իշած է, և յետոյ Դիմաքսեան նշյացնել Խալտիայի Տարմակիսա քաղաքին ևս, կիմսուած անմիշականորէն յարակից մի քանի հանգանաւների նոյնացուաներուն վրայ (էջ 75), որոնց որոշ արժէք մը տալ կարելի չէ, վասնից շատ դիշին չէ վնասնուքն ըսել, առանց զօրաւոր փաստերու թէ Չ. Սարգսոնի յիշտակած Աւկապան Խորենացիի յիշած նիշեան է, Սանկրտու Զանեազոր, Զաներ, Զանքիս, Տարու-Ն Տարունի համարէլ, Խալտիան՝ Դալարից կամ Դաւանի է (էջ 75-76), երբ մանաւանդ անունը եղուարանական օրէնքներուի չնեն ապացուցաւած: Նայնպէս մը քան բանասիրական ուղիդ ըմբռնում մը Կ'ենթաղէր արտօնք առանց ժամանակի անշըբանները նկատ անմելու Աշխեն թագուհի հայրը՝ նկատ Մաննայի թագաւոր Ասեւի սեռունդէն և այս անունին իրմաստուած (!!) տառապարութիւնն համարել Աշխարազն (էջ 78): Բարորովին նեթարութեանց վրայ ամիսուած Աշխեն Կ'ըլլայ՝ ըստ Չ. Սաֆրաստեանի թարմակիսաւ-Ինհամաքսեան նահապետութենէի և թէ Ման-

նական կին թագավորութենէն, տառաց այս երկու տոռներուն ցեղազգական կապը բացատրելու, «այս որիշ ինչի՞ն է ըսկով» (էջ 78), թէն ուսման Գանձամակի բովանդակութենան վրա կիմուսած կ'ըսէ թէ այդ յոյժ շանհկան ցանինի մէջ իդիտարօնան նահապեսութեան նիդազորութիւնը կը ներկայացնէ մի բացառիկ պատկիր» (էջ 79), վասնիք բացառիկ մի քանի տոնինը պէս, որոնք մէկէ աւելի ուսման ունին, Դիմաքանաներն ալ ունէին չըս ուսմանը, ինչ ու պատցոյց կը նկատ աննոց նուռթեան և առող բաւարար պատառներ ունենալ կը կարծէ Աշխարհապատ (Ախշարա > Ախշէրի) անձնանոն յի յանկացի զիտարապէս Դիմաքանան նահապեսութեան եւ անոր չորս բանականայի մէջ (էջ 81):

Այսպէս Գ. Սաֆրաստեան կը ստեղծէ գարկած մը, որուն համաձայն Նիմինցինից տոնինը (Սարգսն Բ. Ի. Տարմակիսա, հաւանաբար բանակաթեմերէն մէլի) ըուղարիք շառակին էր Մանայի թագավորելին, սերորէն եւ յաւագալս զաշնակից մեր խալսի նստահայրիին» (էջ 81):

Սակայն այս բոլոր կառուցուածքը այնքան բարդ, ինքն իր մէջ տուուն չէ, ինչպէս տեսանուցաւ, և մասնաւուն կիշաքարի խնդրոյն կամ Մաննա-Մար շփոթութեան համար շատ զօրաւոր փառ մը չ'ընթայէր:

Ներառութիւնը այսպէս կը ներկայացնէ բանահարկան տեսութիւն մը պատմական շրջանի մը կառան և իրականն մէջ նպաստակ ունի իր ինչպէս կ'ըսէ — պացուցանել թէ աւնընդունինի է կըմօն Հառպատի կառուցուածքը իր նուան Գ. Ի. մանուան իւ Խալսի թագավորութեան «վիշշացածն մասին» (էջ 83), հիմունած շատ մը գարգանենքով վաս, որոնք իրապէս կը կարուին քննութեան և գոտական աշխարհն հաւանութեան:

## Ա. Մ Ա Ս

1. Հելլենական նիմ աւանդաբիւճ. — Ներառութենէն յետոյ Գ. Սաֆրաստեան, ինչպէս ծրագրած էր, կը խօսի հելլենական կին աւանդութեան վըրաց, ընդարձակ հաստատով մը որ կը գրաէ իր դրժի 54 էլեբը (90-144):

Այս հաստատը ունի իր մէջ շահէկան մասեր և եղբակացութիւններ, որոնց կարելի չէ համամիտ և համաձայն ՀՀԱԱԼ, սակայն Գ. Սաֆրաստեանի գործին ու առաջարտութեան հետ անոնց առնութեանը կը մնայ ինդրական, կամ շատ քիչ հասկնալի, մանաւանդ կարգ մը բարագաներուն:

Առուեստի քննադատի մը տեսութեամբ սկսած և Հ. Դավթի վրա, նեկանանի, Հ. Յովսէկի վրա, Գաբրիելեանի և Մկրտչի էմինին ներքովով վերջարկուած նախամատուք մը յետոյ, Գ. Սաֆրաստեան քննութեան կ'առոնք և ձելինական աւանդութեանը (էջ 93), ներկայացնենով ասխական և հելլենական արևուստն և կոսմական աւանդութեանը իրենց ընդհանուր զիմեռուն մէջ, մին զաստ ու պարկէշտ, միւր ինչնէ ու խառնակ, ըստ իր գատազութեան (էջ 93-100),

նախապատուութիւն կու ուայ Արքեկեանի և Կը ձագէ մինչեւ վերջերը արևմտեան գիտաւններու ունեցած կիցացուը դէպի Հելլէն պատմութիւնը և քաղաքակրթութիւնը (էջ 100-101), որ այլու անցեալի կը պատկանի:

Ի՞նչ արգ այ բացատրութեանց, երբ ուղակի կապ մը չկայ:

Նույնական ինչի՞ն ծառայել կոչուած են երկար և շատերէ ծամեմուած տեսութիւնները Հոմերոսի մասին (տես' էջ 101-104), երբ այդ գիւղազներու գութիւնը ունեն ինչ ու նոր հայ պատմագիրի աղքիւ-ը չ'ծառայած բացի միակ պարագայէ մը, որ Գ. Սաֆրաստեանի ներբուած խրենացին ունի, այ ակնդէ, զասնդի կը վերապրէ տողերը Հոմերոսի ունինի ու անին չունին:

Մինչեւոյն վերապատութիւնը ունին նաև այս հաստատին մէջ կիուրկուի, հետոնուոի և այլ յոյն կարգ մը հեղինակներու վրայ դրածներուն համար, որոնք բնաւ առնչութիւն չունին մը Հայ պատմութեան հետ եւ ոչինչ հաստատելու կամ ժիշելու կը ծառային. Նոյնուոյն ու մէկ կերպով իր նիւթին լուսաբանութիւնը մը կը բերեն Հին Յունանատինի կառավարութեան և կազմակերպութեան մասին իր ճշգրիտ գիտութիւնները, պատուած անշուշտ Հին Յունանատանի պատմութիւնը խորացին սուսումնաբորոյ մեծ հեղինակութիւններէ (էջ 107-114), որոնք կը ծառին ապացուցանել թէ Հելլենակայի հերոսական շըմանի պատմութիւնը չունի ունեկ փատակը իր նուանութիւնը շըմանի ազգային զայն, ոգի, զգացում եւ համահիլինական մասածորութիւն ներշնչանք ծառապուի լիզուով, բարբրին եւ աւանդութեամբ բրոլուպնի սարբրի ցեղիւու:

Ինզիցը կը փախուի երգ Հեղողոսոսի պատմութեան վրայ կը կեղրանանայ Սաֆրաստեան (սկզեալ էջ 114-115), զասնդի բարապէս Հեղողոսոսն կառատած և կարելոր հեղինակութիւնը մը և իր խօսքին տրատէ հմէծ կշիռ Հետեանար Գ. Արշակ Սաֆրաստեանի տեսութիւնները կ'արժէքաւուուին և իր առաջարարութեան կը ծառային:

9. Սաֆրաստեան Հեղողոսոսի բրոլուպնի վրա պատման դիր արժեանաւաւատաթեան վրայ կը խօսի երկարօրն (էջ 114-140) և շատ մանրազննին կերպով, ինչ որ համ չեմ ուզեր առարկայ ընել իր կողմէ քննութեան իր փաստարկութիւնները բարոր անմոցիչ են և վաւերացածը սնին զիտանան աշխարհին, զասնդի մնանք առանարակ կը յենւու զիտաւններու տեսութեանց վրայ:

Հակառակ անոր որ Գ. Սաֆրաստեան այս մասին մէջ քիչ մը չսպառզանց մանրազնաւում եղած է և աւելի համասու կերպով ալ կերպ տալ իր փաստարկութիւնները, իր հելլին հետ կապակցութիւնն այնքան սերուած է որ այս պատմակացութիւնը ներելի պէտք է համարն քր մանաւանդ նկատանք այն կարելութիւնը՝ որ արևմտեան կարգ մը զիտաւններ անհարկօրէն ընդայած են Հեղողոսոսի, որուն գործին իսկական արժէքը Գ. Սաֆրաստեան

խղմութեն ներկայացուցած է, և հաստատած է անոր կեզդիքը և սուտերը, ինչպէս նաև այս անհամաձայնութիւնները որոնք երկան գու զան իր և սեպագական արձանագրութեանց մէջ (տե՛ս մասնաւրապէս էջ 122 և 126-127)։ այնուո՞ր թէ ի. իսամարտաբան ասկան հցմարտութիւնը նեռու չեն Պ. Սաֆրաստեանի ու եղակացութիւնը թէ պիքի ծղմարտութիւնը սա է որ պատմութեան հայրաց կառուցած է մի վիթիսարի սուտ, մի մտացածին վէպ՝ նշանները մէջ արքացնելու համար պայպար միու թան և նա պատմութան զաղացարը (էջ 128), քայլ կարելի չէ Պ. Սաֆրաստեանի հետ համաձայն ըլլալ նոյնիսկ իր գործը կարգալով, ըստու համար թէ նոր ժամանակների մէջ, ժԹ. զորու սիլքրի ու, ոչ մի Արևմտան գրտնական չէ մասնակամակած միու այս առասպելը (էջ 128), զանգի ինչպէս ինչ իսկ կը յիշէ, գտնուած են հեղինակներ՝ ինչպէս Ռիշըրտըն (էջ 120), եազօթի (էջ 130), Աեմ (էջ 131), որով նոյնիսկ սեպագական յաշտանարութիւններէն առաջ, ժԹ. բարու երկորու իշտէն սկեսալ, նշամարտ են Հերոուուսի առասպելապատում մը ըլլալը։ Պ. Արշակ Սաֆրաստեանի գործին այս մասը, ըստ մի տեսութեան, եթէ բորսօփն նոր և անդին գետին մը չէ, ինչպէս կը ներկայացնէ ինքը, սակայն ունի արժէք մը զոր ժխտել կարելի չէ։

Սակայն համաձայն նոյնիսկ իր տեսութեան՝ «Հեղինական մատնագրութիւնը, ի նարէ ի սաց առեալ Փանոնին» Արքանունի եւ այլ զգովների որոշ մասերէն, կը թիւի մի շատ համաստ նապաստ հնայգիտութեան։ Արմէտ ունին որոշ անուններ։ Քէն այլանակ ծեւերով, զիտ սակայն մենք կարող ինք վերածեալ անոնց սկզբնական հարացան յնչունիքներն արագական են պատմական բաղդատութիւններով։ Ալլապէս նելլին աւանութիւն աշխարից ողողած է ափորդելի սուտերով, կեղծիթներով և ամենասառուց կը արգէն կը արգանական բաղդագրութիւնները (էջ 135)։

Այս եղակացութեան արգէն կը կարելի թէ պէտք էր վերջ զանէր Պ. Սաֆրաստեանի ինչուն թիւնը հեղինական զին աւանութեան վրայ, սակայն Պ. Սաֆրաստեան պատշաճան կը ամի ահնարի նետել Ալարոնների առասպելին վրայ, իրեն իր այլ սերերն նելլի նական երեւալայութեան և պատմագրապահան մեթափիւն, մինչ անփակ երեք մասնաւրութիւն մը չէր ներկայացներ, այլ շարքին կամ ամրողչութեան մէկ օգակն էր, որուն վայ ժանրանալու մասնաւր պատմաք պէտք չէ որ անենար Պ. Սաֆրաստեան, եթէ իր գործը սուտարացնել չէր ուզեր քանի մը նոր էջերով և աւելորդ փասաներով, ուստի այս էջերու վրայ (136-139) չեմ խօսիր։ Պ. Սաֆրաստեան, զժքախտարար, էականը և կարելոր կ'անոնէն, այսպէս կողմական ներւերու համար շեղումներ ընելով, երբ կան իր եղակացութեանց և կրնամ ըստ նաև վճիռներուն համոզելու համար աւելի ինը սական նշանակութիւն ունեցող փաստարկութիւնները որոնք շատ աւելի հետաքրքրական են և իր ասեսութիւններուն կիմնաւորման կը նաև նպաստել։

Այս վճիռներէն մէկն է այն յայստարարութիւնը որ տարինութիւնն կ'որակէ Արևմտական գիւ-տութեան սուտարագոյն մասնին և որն որս վերջին շրջանին հայ հետեւակների հոյց էին։

Մ. Խորենացիի և լզրնական զրոխները կեղծիքը, սուտ-զիրսական փաստալու եւ նիլէն կեցի-ծիրների միջոցաւ (էջ 140), և կը զնէ թէ այժմ սուպարակն զիտութիւնը նկած է հասասակուի ոչ միայն հայոց պատմածոր երկրազած և հաւատարիմ պատմագրութիւնը, այլ եւ նայիազմն զերակի ու ոյդը, սահդացործական տաղակն ու րազարական իմաստութիւնը, զիս որ սակայն կը կարօտի իրական և լուրջ փաստարկութիւններու և ապացուցումներու։

Պ. Սաֆրաստեան հեղինական հին աւանդութեան խախտան կիմ ապացուցանելու համար 50 էջուն (90-140) յատկացնելէ յիտոյ, զարմանալի է որ Խորենացիի ստութեան մասնին ու եւ փաստ չի ներկայացներ և ոստումով մը կ'ուզէ պարզել թէ 600 տարուան ննազմական յաշտութիւններն ինչ չափով հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնագրական յանկ' իրերի ու ուրուպի եւ մատնենագրական յանկ' իրերի ու ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հազիր կը յաշականէն վայի երեք էշեր (140-142), ատաւզ և՛լ հնանուած ուրուպի եւ մատնուածած հաստատած կամ հերերան են հելլենական կամ գրաւոր աւանդութիւնը (էջ 140) և իր իսկ յայստարարութեամբ այսպիսի մը չափազն բարդ եւ վիճելի ինդիքտը (էջ 140) համար արու մասին արդէն յացաց է մի սուտար զրափանութիւնն ամէն իզուներուց հա